

## Խ Ե Ղ Ճ - Մ Ա Ր Դ Ը

### Ա.

Խեղճ մարդ մըն էր անիկա, որ չէր կրնար մինչև իսկ  
Դժբախտութիւնն իր պատմել՝ գիտնալով թէ իր վըրայ  
Պիտի խնդան շատ շատեր (ինչ որ վըրտանգ մ'է պզտիկ)  
Եւ թէ ոչ ոք (ցաւն այս է) ցաւն իր պիտի հասկընայ...

Խեղճ մարդ մըն էր՝ որ սակայն ինքզինք կ'զգար շատ հարուստ  
Բայց կ'ըմբռնէր նոյն հետայն թէ անսահման իր զանձով  
Կրնար ոչինչ ըստանալ. թէ ան՝ ծովուն ներքեւ բուստ,  
Ծառին մէջ խունկ էր միայն, ինքն ըլլալով ծառ ու ծով...

Անոնց որոնց ընծայել իր խեղճութեանը ոսկին  
Ուզեց երբեմն, ա'հ անոնց՝ ո'չ իսկ զհացաւ մատնանիշ  
Ընել անոր տեղն՝ ինքզինք, եւ ըսպասեց անձկագին...

Այնպէս որ երբ զինք կանչեն օր մ'աշխարհէ մը ուրիշ,  
Ու մօտենայ մահն իրեն, պիտի կրնայ դժուարաւ  
Շարժել խեղճ-մարդն, —այնքան ծա'նր է իր զանձին պատճառաւ...

### Բ.

Խեղճ-մարդն անգամ մը միայն, ու ճիշդ ծովու մը եզերք,  
Յուսաց. խենդի՛ պէս յուսաց, եւ պա'հ մը յոյսն իր վըրայ  
—Թանձրացած յո'յսը իրեն— տեղաց իբրեւ մանահայ,  
Եղաւ ծունկին քովը ծունկ, եղաւ ձեռքին վըրայ ձեռք...

Օ'հ այն կապո'յսը ծովուն, ծրփանքն անոր, աւազին  
Հիւլէացած նըւիրո'ւմն քրննց ոտքին, մարմնոյն տակ,  
Ու հըրաւէ'րն երկընքին մէջ ամպերուն ըսպիտակ,  
Ու իրենց մօտ՝ պահապան սեւ ժայռերուն հովանին...

Խեղճ-մարդն, ելած ինքզինքէն, պարպեց իր զանձը անհուն,  
 Նախ վախնալով, դողալով, քիչ մը միայն ամէն օր,  
 Ամբողջապէս օր մըն ալ՝ աչքին, ձեռքին տակ անոր...:

Բայց դըրացին, վարժուած մակընթացմանը ծովուն.  
 Ողողումէն այս վախցաւ ու քաշուեցաւ յանկարծ ետ,  
 Ու ծովը, ծփփն, ամէն բան առաւ տարաւ իրեն հետ...:

## 9.

Խեղճ-մարդն անկէ ի վեր միշտ (եղաւ տարի մը հագիւ.)  
 Կ'անդրադառնայ այդ դէպքին, կ'զգայ ինքզինք մերթ դատարկ  
 Ու մերթ լեցուն դեռ նոյնքան, կը հեռանայ մերթ ահիւ  
 Յիշատակէն, ու անկէ մերթ կը ծրծէ հոյզ մը բարկ...:

Երկար օրեր՝ կը մոռնայ... Տեսնելով հին դըրացին՝  
 Կ'ըսէ. — ա՞յս էր... ու կ'երթայ խաղաղութիւնն իր գրտած,  
 Սուրբի մը պէս զոր տարրերն հաւաքաբար փորձեցին  
 Դէմքով, ծայնով մը պայծառ, օդի մը մէջ միգամած...:

Ու կ'օրօրուի՝ ներկային ալիքներուն անձնատուր,  
 Թողած մեռելն իր ետեւ... Սակայն ո՛րքան զիշերներ  
 Մեռելն իր դէմ կը ցատկէ՝ ըսպասումէն անհամբեր,

Նըշան կ'ընէ, կը ժպտի ժըպիտներով քաղցր ու զուր,  
 Ըսել կարծես ուզելով. — Քու զանձըդ ե՛ս եմ, Խեղճ-մարդ,  
 Ես եմ եղածն ու չեղածն, ե՛ս ըտցը պարզ՝ նիւթին բարդ...:

ՎԱՀԱՆ ԹԷՔԷԱՆ